

ՇՆՈՐՀԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆՔ

ԱՂԻԼՆ ԼԷԱ. - Կնոջ կոչը աշխարհի բոլոր կանանց: Թրգմն. Գուրգէն Եանիկեան: Էջ 29 (Տօրինակ):

ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ ՇԱԽԱՐՇ ՎՐԴ. - Հայրապետական վերն: Անթիլիաս, տպ. Կթղ. Հայոց Կիլիկիայ, 1951, էջ 47:

ԹՕՓԱԼԵԱՆ ԲԻԻԶԱՆԴ. - Համայնական սեր. - Փարիզ, տպ. Արար, 1950, էջ 40 (Տեժագիր 2 օրինակ):

ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ ԳԵՈՐԳ Վ. - Մայիս եւ Յունիս սրբազան եւ օրհնեալ ամիսները: Կ. Պոլիս, տպ. Յ. Ասատուրեան Որդիք, 1928, էջ 687 (Էրկու օրինակ):

ՊԵՐՊԵՐԵԱՆ ՆՈՒՊԱՐ. - Ծաղկեփունջ բարոյալից պատմութեան փոխառութիւն, Գ. Պէյրութ, տպ. Մշակ, 1955, էջ 48 (2 օրինակ):

ՍԱԳԻՆԵԱՆ ԶՕՐԱ. - Մի սերունդ: Պատկեր մի արարով: Թեհրան, տպ. Մասերն, 1955, էջ 34:

ՍԱՀԱԿԵԱՆ ԱՐԱՄ. - Դիւցազնական Ուրփան եւ իր հայրը ինքնը: Պէյրութ, տպ. Արար, 1955, էջ 1368+56+78:

ՍԻԱՄԱՆԹՕ. - Հոգեվարքի եւ Յոյսի քաներ. Կարմիր լուրեր բարեկամէս. Հայրենի հրաւեր. Ս. Մեսրոպ: Պէյրութ, տպ. Էմիլ, 1955, էջ 186:

ՎԱՀԷ ԼԱՅԱ. - Հայրենի յիշման. Գ. հատոր. Պատկերներ եւ Պատմութեան: Նիւ Եորք, տպ. Կոչնակ, 1954, էջ 244:

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ. - Ռուբայիներ - Օմար Խայամի - Քառերկներ: Արձակից տաղաչափեց Սահակ Զրչեան: Նկարազարդում ժողովրդ. Արար, Գարվիշից: Լոս Անջելոս, Կալիֆ. տպ. Հորեդոն, 1953, էջ 140:

ՕՇԱԿԱՆ Յ. - Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան: Երբորդ Հատոր: Երուսաղէմ, տպ. Սրբոց Յակոբեանց, 1954, էջ 183:

ՕՐՄԱՆԵԱՆ ՄԱՂԱԲԻԱ ՎՐԴ. - Հայութեան հոգին: Բանաստեղծութիւն ... Ի 26 Մայիսի 1879: Բ. տպագրութիւն: Անթիլիաս, տպ. Կթղ. Հայոց Կիլիկիայ, 1955, էջ 45:

DER NERSESSIAN SIRARPIE. - *Une apologie des images du septième siècle*. (Reprinted from *Byzantion*, vl. XVII, 1944-1945, pg. 58-87).

DER NERSESSIAN SIRARPIE. - *An Armenian Gospel of the Fifteenth Century*. (Reprinted from the January 1950 issue of the *Boston Public Library Quarterly*); pg. 20.

DER NERSESSIAN SIRARPIE. - *An Offprint from Dumbarton Oaks Papers number eight - An Armenian Version of the Homilies on the Harrowing of hell*. 1954, Harvard University Press. pg. 24.

DER NERSESSIAN SIRARPIE. - *Studies in art and literature for Belle da Costa Greene*. Princeton, New Jersey, Princeton University Press, 1954, pg. 10.

TEKEYAN P. VARTAN. - *Le Patriarcat arménien catholique de Cilicie au temps de Grégoire Pierre VI (1812-1840)*. Beyrouth, Imp. arm. catholique, 1954, pg. 238.

VROUYR N. - *Répertoire étymologique de l'Arménien*. Anvers, éd. T. Vronyr, 1948, pg. 302.

YANIKIAN GOURGEN. - *The triumph of Judas Iscariot*. Los Angeles, Calif. 1950, pg. 254.

YANIKIAN GOURGEN. - *Harem Cross*. New York, Exposition Press, 1953, pg. 223.

YANIKIAN GOURGEN. - *The resurrected Christ*. New York, Exposition Press, 1955, pg. 141.

ՄԻԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ - ՎԵՆԵՏԻԿ

~ ԱՐԱԳ ԵՒ ԱՆԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ — ՄԱՏՁԵԼԻ ԳԻՆԵՐ ~

Տպարանս կը ստանձնէ ամէն տեսակ հրատարակութիւն Հայ եւ Եւրոպական լեզուներով, ինչպէս նաեւ Վաճառականական թուղթեր, նամակի թուղթ, Պաշարան, Քարտեր, Վաճառարկ եւ պարզ, Այցե-տուներ, Պիտակներ եւ այլն, եւ այլն: Առանց վարանելու դիմեցէ՛ք

IMPRIMERIE ARMÉNIENNE

St. Lazare — VENISE — (Italie)



ԸՆԴ ՄԱՄԼՈՎ.

Շ Ա Ր Ա Ն Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԵՐՈՊԱԿԱՆ ԶԱՅՆԱԳՐՈՒԹԵԱՄԲ

ՊԱՏՐԱՍՏԵՑ Հ. ՂԵՒՈՆԻ ՎՐԴ. ՏԱՅԵԱՆ

ՀԱՏՈՐ Ե.

ԶԱՏԻԿԷՆ ՄԻՆ ԶԵԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

ԼՈՅՍ ՏԵՍԱՆ

1. - ՊՐԱԿ Ա. (Էջ 54) - Գին՝ 13 զուխ. ֆր.
ՕՐՀՆՈՒԹԻՒՆՔ Ա. ՇԱԲԱԹՈՒ ՅԵՏ ԶԱՏԿԻ
2. - ՊՐԱԿ Բ. (Էջ 90) - Գին՝ 18 զուխ. ֆր.
ԿԱՆՈՆ ԱԻԱԳ ՕՐՀՆՈՒԹԵԱՆՑ ՅԱՐՈՒԹԵԱՆ
3. - ՊՐԱԿ Գ. (Էջ 46) - Գին՝ 9,10 զուխ. ֆր.
ԱԶ. ՀԱՄԲԱՐՁԻՔ ԵՒ ՀԱՐՑՔ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Գիմել ուղղակի հեղինակին.

P. Léonce Dayan - St. Lazare - VENISE (Italie)



ԼՈՅՍ ՏԵՍԱՆ



ԳՐԱԿԱՆ ՑՈԼՔԵՐ

Թիւ 11

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

Մեծապատիւ Մոշրացիանները

Գինն է զուխ. 1.50 ֆր.

ԳՐԱԿԱՆ ՑՈԼՔԵՐ

Թիւ 33

ՍԻՊԻԼ

Բանաստեղծուհիները

Գինն է զուխ. 1.50 ֆր.

ԸՆԴ ՄԱՄԼՈՎ.

Հ. ՄԵՍՐՈՊ ԶԱՆԱՇԵԱՆ-Ի

Ծ Ա Ղ Կ Ա Ք Ա Ղ

ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Համառօտ տեղեկութիւններ հեղինակներէ-
րու: Հատուածներ անոնց լաւագոյն եր-
կերէն, կարեւոր բացատրութիւններով ու
ծանօթութիւններով ճօխացած, գրական
գիտողութիւններով ու թեւագրանքներով
հանդերձ:

ԸՆԴ ՄԱՄԼՈՎ.

Հ. ՎԱՐԴԱՆ Վ. ՀԱՅՈՒՆԻ-Ի

ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՅ ԼՈՒՍԻՆԵԱՆՆԵՐ

Պատմական գրքոյի մը, ուր կը քննուին

անցեալ դարուն ապրող

Լեւոն եւ այլ Լուսինեաններու

կեանքը, գործունէութիւնը

և անոնց ինքնութիւնը